

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ՎԵՐԱՆՈՐՈԳ-ՌԻԹԻՒՆ Ս. ՅԱՐՈՒԹԻՒՆ ՏԱԾԱՐԻ (*)

Այստեղ պէտք է պատասխանել նաև շատերու կողմէ տրուած, տեղիմ մէկ հարցումից թէ.- Արդիօք Քրիստոնէական առաջին դարուն Գողգորայի ետև գտնուող այս ձորակի փակուած շրջափակ մը չէ՞ր, լեցուած հողակոյտերով եւ հետեւարար զուրկ Քրիստոնէաներու կողմէ իբրև հավաքավայր գործածուելու կարելիութեմէ:

Պեղումներու ընթացքին ի յայտ թերուած Յ. Ք. Ա. դարու Հիմգ պատերը (Առաջին Գիւտ Խաչի սրբավայրին նորարաց խորշին մէջ եւ երեք հատը Ս. Կարդանանց մատուին մէջ, եւ հինգերորդ մը Բ. Մասին մէջ) եւ այդ պատերէմ միոյն վրայ գտնուող Ա. դարու (Յ. Ք.) ուխտաւորական նախ զծագրութիւնը եւ Ս. Կարդանանց Մատուուի մոխրաշաղախ ծէփ յատակը եւ նոյնիսկ « Խաչ Գիւտի աւանդութեան մը զոյուրիւնը, վկայութիւններ եւ որ Գողգորայի ետին գտնուող այդ ձորակը հողակոյտերու լիցքն զերծ եւ Առաջին Դարու հաւասարեալներէն գործածելի բաց միջոց մըն էր:

Այդ իրողուրեան հաւաստիքն են նաև մէր պեղումներուն ընթացքին յայտնաբերուած կաւեղէնները, թէ Ս. Կարդանանց Մատուուի գետնայարկին, մոխրաշաղախ յատակին Ընթափ կաւեղէնները եւ թէ Բ. Մասին յատակէն մօտ 50 - 70 ս.մ բարձրութեամբ հողամասին կաւեղէն կոտորանենքները կը պատկանին նախարիստոնէական դարաշրջաններուն, իսկ առկէ վեր գտնուածները Քրիստոնէական Բ - Ե դարերու կաւեղէնները են: Այնպէս հաւաստեցին մէզի հնագէտներ Հայր Diez եւ Magen Brochic, ինչ որ կը հետեւցնէ առաքելական Ա. դարու շրջամին բարակ հողաշերտի մը զոյուրիւնը, մանաւանդ նկատի առած որ Ս. Կարդանանց Մատուուի Ա. դարու (Յ. Ք.) երկու պատերը ոչ թէ բառածայոյն վրայ հիմնուած են, այլ բարածայուն մօտ 1 մէրք բարձրութեամբ հողաշերտին վրայ միայն: Ահա թէ ինչու - ինչպէս յիշեցինք զիշ առաջ - ստիպուած էինք մինչեւ բարածայր չի հասմող այդ պատկերը ամբապնդէլ մէր կողմէն շինուած պատուանդան պատերու յաւելումով:

Գ. Մէր Հայկական պեղումները նպաստ մը թերին նաև Ս. Յարութեան Տաճարի կառոյցին հնագիտական պատմութեան:

Չորրորդ դարուն Կոստանդիանոսի շինած Ս. Յարութեան Տաճարը հետեւեալ կառուցնդական պատկերը ուժէր: ԱՅ կը բաղկանար երեք զիխաւոր մասներ ։

1) Քրիստոսի Ս. Գերեզմանին վերեւ շինուած բոլորաշէն Տաճարը, իր հարաւային եւ հիւսիսային երկու թեւերով: Հարաւայինը կը համապատասխանէ այսօրուան Խղաքարերից - Ռւշարաֆիման Հայապատկան մատուուին, մետ Տեսչարամով միասին, իսկ հիւսիսայինը՝ այսօրուան Լատինաց Մագտաղիմէն մատուուին:

2) Գաւիթը կամ սուրբ պարտէզը, որ կը տարածուէր բոլորաշէնին մինչեւ Կոստանդիանու պաղիլիքան: Այս գաւիթը իր հիւսիսային եւ հարաւային կողմէն եղերուած էր երկու սիւնազարդ միջանցքներով, որոնց մնացորդն է այսօրուան հիւսիսակողմէնան այն սիւնազարդ միջանցքը, որ կ'երկարի Լատինաց Մագդաղիմէն մատուուէն մինչեւ Չորրորդ բանտի մատուուը: Իսկ հարաւակողման միջանցքն հետո չէ մնացած:

3) Կոստանդիանան պաղիլիքան, որ բերդենիմի Սուրբ Ծննդեան պաղիլիքային յարեւան կառոյց մօն էր, հաստատուած այժմու մէր Ս. Լուսաւորիչ Եկեղեցւոյն վերեւ - տաթիքը: Այդ պաղիլիքին պատմական զանազան տուեալներուն եւ յատկապէս տարածութեան եւ շափերուն մասին մէնք առաջ գրեցինք արդէն մէր Ընթափ տեղեկագրին մէջ (տես էջ .): Այստեղ մէնք ցոյց տուած էինք Կոստանդիանան պաղիլիքի տարածութեան շափերն ու սահմանները հարաւան, արեւմուտքէն եւ հիւսիսէն, եւ սակայն անորոշ ձգած էինք արեւելեան սահմանը:

Արեւմն Ս. Լուսաւորչի արեւելեան պատին ետին մէր կատարած պեղումներով յայտնագործուեցաւ Կոստանդիանան պաղիլիքայի մուտքը կամ արեւելեան սահմանը եւս, որ կը համապատասխանէ Միքոց Վարդանանց մատուուի արեւելեան պատին: Իսկ այդ պատէն ամդին կը գտնուէր նախարար գաւիթը պաղիլիքին, որուն աւերակ մնացորդները կը գտնենք ամուշավանա Զալարիմոյի խամուրին մէջ: Իսկ այդ գաւիթը կը բացուէր Հռովմէական երուսաղէմ բաղարի (Ելիա Քարիթունիա) կերպուական այն նշանաւոր նամբուն վրայ որ ծածօք է « Հռովմէական Քարտո » ամուսնով եւ որուն հետքերուն վրայ այսօր ութիմք Խամ էլ Զեյքի Խաչակիրեան նամբան:

(*) Տեղեկագրիս սկիզբը տեսմել «Սիոն»ի 1989, Հոկտ-Դեկտ.ի թիվին մէջ:

Վերամօրոգումն Ա. Յարութեան Ա. Լուսաւորիչ Հայապատկան Տանարին

Պատշաճ Ըկատեցինք մեր պեղումներու այս տեղեկազրին մէջ անդրադառնալ նաև Ա. Լուսաւորիչ Տանարի վերամօրոգութեան, քանի որ մեր պեղած վայրերը յարակից են անոր, եւ կը կազմեմ մէկ ամբողջութիւն մը:

Սակայն ատկէ տառած բանի մը տեղեկութիւններ այդ Տանարին մասին:

Ա. Լուսաւորիչ Տանարը մաս կը կազմէ Ա. Յարութեան հսկայ տանարին, տեղադրուած ամոր արեւելակոմմը, Ա. Յարութիւն եկեղեցւոյ թմրիանուր յատակէն 29 սանդիամատ-աստինամ ցած դիրքի մը վրայ: Եկեղեցին 24 մէրք երկայմբով (երկու աւանդատանց մասերը եւ յորանաց Շիշերը միասին հաշուած) եւ 15 մէրք լայնքով քառանկիւն մըն է, ունի պատարագի երկու սեղաններ, Աւազը յանուն Ա. Լուսաւորչի, իսկ աջակողմեան երկորոդը յանուն Ա. Յովհաննու Կարապետին: Երկուք ալ Հայոն Կարողիկէ մարմար խաչկաներով շինուած նախորդ վերամօրոգութեանց ընթացքին (1937 - 1951): Կեդրոնագմբէր շինութիւն է մասն Հայոն եկեղեցիներուն, կեդրոնին ունի չորս բոլորակ սիւներ զարդարանակուած սիւնագլուխներով, որոնց վրայ կը դառնան չորս կոտրած - աղեղ - երկու կեդրոն կամարներ եւ անոնց վրայ կը հանգչի բոլորաշէն զմբէրը վեց լուսամուտներով: Եկեղեցւոյ տամիքը կը ծառայէ որպէս բակ Հապէշներու Տէր-ըլ Սուլթան Վանքին:

Վերեւը յիշատակեցինք արդէն որ Ա. Լուսաւորիչ Տանարին վերեւ, տանիքին վրայ Յ. Ք. Դ դարուն շինուած էր Կոստանդինեան պազիլիքը, որ է դարուն (Յ. Ք.) քանիւնցաւ Պարիիկներու կողմէ, վերաշինուեցաւ ամսիչապէս Մօսկովոս Երուսաղէմի Պատրիարքէն եւ ապա ժԱ դարուն (Յ. Ք.) սկիզբը 18 Հոկտեմբեր 2009 բուականին վերջանապէս աւերուեցաւ Եղիպտոսի Հարիմ Խալիֆայէն, որ ծանօթ է խենք անուանակոչումով եւս:

Սակայն կեդրոնական նաւի (nave) գետմայարկի կողմնակի Կոստանդինեան պատերը չի քանիւնցած Լատինաց Ա. Յարութեան նարտարապետ հնագէտ եւ պատմարան Հայր Քառունն կը կարծէ թէ այդ երկու պատերէն հարաւայնը Բ. դարուն (Յ. Ք.) Աղրիանոսեան տանարի պատերէն միմ է, վերստին զործածուած Կոստանդինեանոսի կողմէ: ԺԲ. դարուն, Խաչակրներու իշխանութեան ժամանակ կառուցածնելով Շիշեր Ա. Լուսաւորիչ Տանարին առաստաղը, քառասիւներու զոյզ յորաներու Շիշերը եւ մուտքի 29 աստիճան սանդուիչը կազմուեցաւ Շիշերի մէր Ա. Լուսաւորիչ Տանարը, ուր վերստին զործածունցած Կոստանդինեան Տանարի գետմայարկ զոյզ պատերը, իբրև Ա. Լուսաւորիչ Տանարի հիւսիսային եւ հարաւային պատեր: Այս երկու պատեր Կոստանդինեան պազիլիքայի կեդրոնական նաւի սիւնաշրերուն ընթացակեայ պատերն են: Իսկ կեդրոնի չորս սիւներն ու սիւնագլուխներու այլ աւերակ շինութիւներէ բերուած եւ վերստին զործածութեան դրուած տարրեր են: Քանդակագարդ սիւնագլուխները կը կարծուին ըլլալ Է-Ը դարերու (Յ. Ք.) Օմայան (Ummayad) սիւնագլուխներ, իսկ սիւները շատ հաւանաբար քանդուած Կոստանդինեան պազիլիքայի, վերստին զործածուած սիւներ ըլլալու են: Ա. Լուսաւորիչ Տանարը իր էջքի սանդուխներէն սկսեալ Հայկական սեփականութիւն է:

Տրուած ըլլալով Ա. Լուսաւորիչ Տանարի նարտարապետական Հայոն ձեւաւորումը, շատ հաւանական է որ անոր նարտարապետ - քարագործները եղած ըլլան Հայեր, մանաւանդ Ակատի առած որ Խաչակրաց շրջանին երբեմն Երուսաղէմը ունեցած է մինչեւ 10,000-ի հասնող գաղութ, եւ մօտ հազար շինարար - քարագործ վարպետներ:

Կիւրեղ Եպս. Գարիկեան

ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՄԱՐԱԿԻԿ ԲՈՅԱՆ